



ԵՐԿՐՈՒԹ ՏԵՐԱ
ԹԻՒ 12.

U F O S

ԴԵԿԱՄԲԵՐ 31.
1867.

Ա Ա Ա Ա Գ Ի Բ

ԱԶԳԵՑԻ ԲԵԼՈՐՈՒՍԻ ԵՎ ՂՐԱՄԱՆԻ

ՕՐԻՆԱԿ ԵՐԿՐՈՐԴ ՆԱՄԱԿԻ ԳՐԵԱԼ Ի ԿՈՂՄԱՆՔ ԱՄԵՆ .

ԵՍԱՅԻ ՄՐԲԱՋԱՆ ՊԱՏՐԻԱՐքԻ

Ա.Ի. Թ.Է.ՈՒՐՈՅԱՆ ԿԱՅՍԵՐԻ ԵԹՈՎ.ՊԻՈՅ

ԱՄՍԱՏԵՏՐԻ ՀԱԿԱՆԵՐԻ ԹԱՑ
ԹՈՒՅՆ մ.ջ ՀԱՅԱՍՏԱՆ յիշաստակու-
թիւն մի ըրած էինք Ամեն . Եացի
Արբազն Պատրիարքի երկրորդ անգամ
աղերասնաց նամակ մի գրելը առ թէու
գորսս Վեհափառ կոսյանն Աթովպիսոց
վասն աղաստութեան Անդղիացի բան
տարիելց : Այն նամակս Արաքերէն
լեզուաւ գրաւած է , որու հայերէն և
գաղղիերէն թարգմանութիւններն այս
անգամ անհրաժեշտ հարկ կը համա-

բիմք հոս հրատակել ի գիտութիւն
հասարակութեան և ի նիւթ ազգային
ասասնա թեան :

Ա;թովսիրաց խնդիրն որ ժամանակին
քաղաքականութեան ծանր խնդրաց մի-
նընէ, և որոց մեջ մեր ազգն եւս իւր-
գերին ունիւ և սայն գերը Ալուրը Վթո-
ռաց հարազատ միաբաներէն Գեր-
խառհակ եպիսկոպոսի և Վրժ. Տի-
մովէոս վարդապետի ձեռամբ կը մնի,
որչափ որ սայն երիտ անուանց Ալոնի

մէջ ի պահանջել հարկին յիշատակուիւ
լը ոմանց՝ և բարեբաղդապէս խիստ
թուաւոր անձանց գմկամակութիւն
կը պատճառէ և խոց ի սիրո կը վիրա-
ւորէ զանոնք, այսու ամենայնիւ աղ-
դային ընդհանրութիւն իրաւունքունե-
լով սոյն նիւթիս վերաց սոսցդ տեղե-
կութիւններ Առուրբ Աթոռէս պահան-
ջելու, վասն որոյ իրբ ի պարծանս Այ-
դիս և Առաքելական սուրբ Գահիս
կը փութամբ Ախօնի միջոցաւ աւանդել
ի տեղեկութիւն ապագային :

Ինչպէս նամակիս մէջ յիշատակուած
է, Եղիպատոսի Բարձրապատիւ մեծ
Փոխարքայն եւս իւր կողմէն մասնա-
ւոր գիր մի գրած և երկուսն միասին
յատուի պնդադեսպանով ուղարկած
է: Ն. Բարձրապատուութեան սոյն
Անկիլո-Եղիպատական խնդրոյն մէջ բա-
րչական միջոցով միջամտութիւն ընելն
և Կնդդիսկան կառավարութեան զայն

շընդունելը մերն պատակէն գուրս լի-
նելով, սա միայն կրյարեմբ թէ, Վմէն.
Արքազան Պատրիարքին գրած երկորդ
նամակն եւ բարոյական միջամտու-
թիւնն բրիտանական արքունեաց եր-
կորդ անգամ ծառայութիւն մի քրած
կը համարուի. Երանի թէ յիշեալ կա-
ռավարութիւնն փոքր մի եւս երկոյ-
նամաէր և հոյ նուիրակութեան միջ-
նարդութեան վախճանին սպասէր նախ
քան պատերազմի գործողութեց ձեռք
զարնելը, թերեւս, ինչպէս վատահ եմք,
Թէ ոգորսոս կայսեր արքունիքը գըժ-
ամնելով խնդիրն նորէն գյուարու-
թեանց մէջ չէր ինկներ, որոյ վերաց
իրաւամիք իւր տժդոհութիւնն կը
յացտնէ Ն. Ամենապատիւ Արքազնու-
թիւնն կարեվեր վշտանարով թէ մինչեւ
ցարդ չյաջողելուն և թէ իւր սրբա-
զան նուիրակաց վերայօք լուր չընդու-
նելուն:

TRADUCTION

DE LA SECONDE LETTRE PATRIARCALE ADRESSÉE A S. M. THÉODORE EMPEREURE D'ABYSSINIE, PAR
L'ENTRE—MISE DE SON ALTESSE LE GRAND VIEË—ROI D'EGYPTE.

Յանուան Հօր և Որդւոց և Սուրբ Հոգուցն . մի Աս-
տուած՝ յիշաւ անձին :

Ի ծառայէս Աստուածց յԵսոսի արքեպիսկոպոսէ
և Պատրիարքէ Հայոց ուղղափառաց :

Առ Ն. Վեհապառ թագաւորն՝ որում շնոր-
հուած են Աստուածց երախտիքն, որոնց և ինքն ան-
դադար երախտագէտէ: Առ թագաւորն՝ որ ի յար-
գի ունելով օրինաց կապէրը, անոնց կրյանու ուստա-
կագէս. և քաջ արանազիր լինելով բարեբարու-
թեանց ապահովութեան և արգաւութեան բարիքը
բոլոր Ամենալիս ժողովրդեան վերաց կը տարածէ: Շնորհանուր ուղղափառ (որդոսուս) Քրիստոնէից
պարծանիքը, Առուրդան մեծարգոց և հռչակաւոր՝
լուալ սաստածեղն սրբութեամբ. և գործ մերում
սրբոց, մեծի կայսեր թևութունի, թագաւորին ա-
մենայն Աթուզուց և գերազանց Պահապանի աշխար-
հի իւրում: Յաւելցէ Տէր զքարի արամազրութիւն-
ուր: զիսաւս, զմէծութիւն և զբարեյաշողութիւն:

Յւտ առաջի առնելոյ կայսերական Մահամետան
Զերում զօրատշամաւոր յարդանու, զմէծորան և
զորնութիւնն ըստ պահանջնելոյ որբոց աւետարանին:

Au nom du Père, du Fils et du Saint Esprit, un seul
Dieu en Trois Personnes.

De la part du Serviteur du Dieu, Esaïa Archevêque
et Patriarche de la Communauté Arménienne Ortho-
doxe.

A sa Majesté le Souverain en qui les bienfaits du
Dieu ont été placés et dont il est sans cesse recon-
naissant; le Souverain qui, appréciant les noeuds de
la Loi s'y appuie fortement et qui, bien disposé aux
biens, étend les bienfaits de la sécurité et de la justice
sur tout le peuple Abyssinien. La gloire de toute la
Chrétienté Orthodoxe, le Sultan respecté et la Célé-
brité même qui est rempli de la Sainteté divine, notre
Saint Frère, le Grand Empereur Théodore, Roide tou-
te l'Abyssinie et le Haut Gardien de ses territoires.
Que Dieu augmente ses bonnes dispositions, sa glo-
rie, sa dignité et sa prospérité!

Après avoir porté à Sa Dignité Impériale tout ce
qui conviendrait, des hommages, du respect, de la
bénédiction qu'exige le Saint Evangile et dont est

որով լի է սուրբ Քէմելէմ, Յօրդանոս գևան, Յի-
սուսի Քրիստոսի զերեզմանն սուրբ Սիօն ըհան,
յորց վերաց զետեղալ է Երուսաղէմ քաղաքն և
բուրը պրազման տեղիքն, ուր կառապեցաւ Քրիստ-
ոսի մարդէղութեան խորհուրդն, ուրեղ է և սուրբ
Յակոբայ Տեղանեղոր եկեղեցին, յորում կայս-
ռան բովանդակ միջոցք մեր հարկանը զգուռն ա-
զօնցից ի կալման իմ և բարոր ուխտիս, որպես զի
մշտ Անառութեաց (Տէր) զգետութիւն ձեր զարդա-
ցուցէ զիժազմաւորդն ձեր բարե մասնաթեանը, և
վերջապէս զնէլ՝ զիժադաւորական ընտանիազ և զի-
խանութիւն մեծի Կեկուս ասոյ լուսաց Երկնային օրհ-
նութեամբ, և բարձր կառավարութեան ձեռում
հակեցէ: Բաց յաջոցիկ ողջոն շատ նուիրեց և
իսրաւան կրօնից և մու և օրհութիւնն արց աղ-
բիւր է հաւատքն: Յետ որոյ համարձակիմ գուել
յստ Վ. Զ. Նախ զնշան հաստատուն սիրոյ, որ
արդէն խոկայսնի Են Ձեզ նուակիս միջոցաւ, զր
հոգ տարի առաքել մեծի Վլհամառութեանց մեր
զերազափիւ Կուիրակ մեծարց խահակ Աբրեգիս-
կոստին և մեր որդւոյն սկզանապատի: Տիմոֆէռո
վարդապետին հետ:

Երկրորդ, պատիւ ունիմ ծանուցանել մեծի Վէ-
համառութեան ձեռում: որ բարձրազափիւ մեծ
Փօխարքայն Եցիսպատի զարգոցընելով իւր Երկիրնե-
րըն ամենայն բարեօք ապահովութեան և բարեմաս-
նութեան, և հան խուռան գիմազ համապարհորդներն
իւր առասութեան նշաներավին Տօնացընելով յան-
կացաց առանձնել այն Երկրին սիրուն գեղեցիութիւն-
ները և այցելութիւն ընել նուիրական միշտակա-
րանաց՝ սրավք լցուն է Երկիրն, մասնաւոր զարմա-
ցայ առանձնելով հան սիրու բարեկարգութիւնն և
ուրիշ զեղեցիւթեանց մեջ այն բաշիքներն որպէս բո-
լոր ուղղափառ քրիստոնեաց ազգերն լցեալ Են բարե-
սէր մասօր: Ո՞չ բարոր այս բանակը բան մի շնն
արժեր բարեկամութեան և առաջուխ սիրոյ մեծամասն գուա-
զացներուն բավ, զար Ն. Բարձրազապատութիւնն
մեծ Փօխարքայն Եցիսպատի իւր հոգածութեամբն
և ամեղազին ոգւով կը կրէ Ձեր մանին զէմ և ձեր
բարձր կառավարութեան բարեկարգութեամբ, ի-
մում սպարաւոց զրացութեան որք մասն համարին
մարդկութեան, զբանիք և մեք հոգւով չափ զգա-
ցած եմք:

Այսպէս ուրեմն Ն. Բարձր. մեծ Փօխարքայն
Եցիսպատի առանձնելով որ Անգլիացի հայաստից
բանապարկութեան վերաց այն մեծ Տէրութիւնն բա-
րեկամական բազր յարարերութիւններն ձեր բարձր
կառավարութեան հետ ընդհանուլով պատերազմ
հրատարակեց, և Եւթովդից գէմ մեծ արշամներ և
բարձրաձեռն բանակ մի խորից ռումբերու հրացան-
ներու և ուրիշ զենքերու: և այս իրեն ցաւ մի էր,
վասն զի նորս բարի կամքը չանց ի բաց առ-
անձն ձեր բարձր կառավարութեան մեջ բարձր ան-
կարգութեանց սպառնառներն ըստ բուժութեան խոկ-
կայակը բարեկամականակ աչօք դիմութիւն:

rempli le Bethléem sacré ainsi que le Jourdin, le Tombeau du Jésus-Christ et la montagne de Sion sur laquelle sont placés Jérusalem et tous les endroits sacrés, où le Mystère de l'incarnation du Christ a eu lieu, où l'Eglise de Saint Jacob son Frère, en quoi consistent tous nos moyens de frapper à la porte de la prière exaucée de ma part et de la part de tout le clergé à l'effet de perpétuer Votre Puissance, de faire prosperer Votre peuple et de Vous remplir enfin, Vous, Votre Famille Royale et la dynastie du Grand Négus de la bénédiction céleste et de la vigilence de Votre Haut Gouvernement. Tout cela joint à de grandes salutations partant de la sainte religion et à de grandes bénédictions dont le point du départ est la foi. Après quoi je prends la liberté de soumettre à V. M. 1°. Les marques des rapports solides de l'amitié qui vous ont déjà été connus par une lettre claire que nous avons pris soin d'adresser à Votre Haute Majesté avec notre honorable délégué, le respectable Archevêque Isac et notre fils l'honorable Dimoteus.

2°. J'ai l'honneur de porter à Votre Haute Majesté que, Son Altesse le Grand Vice-Roi d'Egypte ayant doté ses Etats des bienfaits de la sécurité et de la prospérité, et tous les voyageurs qui y affluent par les marqués de sa générosité, j'ai désiré voir les beautés charmantes de ce pays et visiter tous les monuments sacrés dont il est rempli; j'ai contemplé surtout l'ordre qui y règne et entre autres beautés les bienfaits dont toutes les communautés chrétiennes Orthodoxes sont pourvues dans les intentions de bienfaisance. Eh! Qu'est-ce que tout cela à côté de grands sentiments d'amitié et d'attachements de cœur, de grandes marques d'égards dont Son Altesse le Grand Vice-Roi d'Egypte, dans sa sollicitude, est animé pour Votre Personne et pour l'ordre de Votre Haut Gouvernement, pour remplir les devoirs de voisinage qui font partie de l'humanité, et dont nous sommes bien pénétrés.

C'est ainsi que Son Altesse le Grand Vice-Roi d'Egypte considérant qu'à la suite de l'emprisonnement des sujets Anglais, cette Grande Puissance, interrompant tous rapports d'amitié avec Votre Haut Gouvernement, Vous déclara la guerre, dirigea contre l'Abyssinie une grande expédition, une nombreuse armée de canons, fusils et autres armes et cela lui faisant de la peine, sa bonne volonté tenda à lever toutes causes de désordre dans Votre Gouvernement; parce que regardant dans le véritable état des choses par les yeux clairs d'amitié, apprécie parfaitement, d'un côté les devoirs de con-

մէկ կողմէն ձեր մէծի Ակհամբառութեան պրամանա-
ւոր եղած վարկինն, յարգանց և համբառոց պարտ-
քերն կատարելապէս ի յարգի ունելով, և միւս կող-
մէն անապատն անցնելու համար երկար աշխատու-
թիւններն բանութեան և գործողութեան միջոցնե-
րըն ի կշիռ դնելով, և արշաւանք ընելու համար զօր-
քերն զըս սցն Տէրութիւնն ունի, բոլոր այս բանե-
րն մասնէլ տուին Ն. Բարձրապատութեան իւր
բարեկամական արդարացի զգ սցմանց մէջ որ Եթով-
պական կառավարութիւնն թէրկետեւ ունի զօրու-
թիւն և մէծ կարողութիւն տար յարձակմանց գէմ
իւր երկիրը պաշտօնանելու, ոյուու ամենային պի-
տի սախուսի պատերազմնելու, արիւն թափելու և
բոլոր աշխարհի խաղաղութիւնն վրդովելու, բայց յօց-
ցանէ Անդղեական տէրութիւնն Օսմաննան Դը-
րան, Եգիպտոսի բարձր կառավարութեան և միւս
Քրիստոնեայ մէծ Տէրութեանց հետ բարեկամական
յարաբերութիւններ ունելով, կրնաց այս մէծ Տէ-
րութիւններէն օգնութիւն գտնել, բնագէն զիւրին
և գուշակել, որովհետեւ բոլոր Եշխանութեանց
փառքն ու պարձակն այն է որ հաստատուն պահ-
ուի ապահովութեան հիմննեն հազարդակցութեանց
մէջ, և աշխարհին մէջ խաղաղութեան վիճակը շա-
րունակուի, որբան որ այս խաղաղութեան վիճակը
զանազան տէրութեանց մէջ ամենէն զօրաւոր միջոցն
և քաղաքականութեան և ամենէն հաստատուն երաշ-
խաւորութիւնն ընդդէմ խանդարման :

Ա յօպէս ու բէմ վասահելով բարձր խամսառ-
թեանն որ շնորհուած է Ձեր անձին, և արդարացի
խոհեմութեան մէկքանց կիրառութեան վիրոյ, Ն. Բարձրապատիւ
մէծ Փօխարքայն Եգիպտոսի պատ-
շաճ համարեց ուզգել առ Ձեր Վէհաֆառութիւն
մուրիմ սիրոյ նամակ մի, յաւսազով Ձեր վիհանձն
սիրոյն յայն աստիճան զրաւել, որով Ձեր անձնական
սրամութիւնն և թագաւորական մէծահոգիութիւն
ցցց արտի արձակելով բանուն Անդղեացի կայա-
նաւորներն իրենց պարտու պատշաճ նկատման նընե-
րով, և այս ուրիշ բանի համար չէ, այլ նոյն մէծ
արշաւանձին զէշ հետեւանց առաջքն առնելու,
որու վասներն ու չարիներն զիւրին է խմանու
որ և բարեմիտ մորգաց, և հաշմական յարաբ-
րութեանց հին կապերն նորոգելու և աւելի ամ-
քացընելու : Ն. Բարձր, մէծ Փօխարքայնն Եգիպտո-
սի բարի զգացմունքներն հաստատ անկեղծութեան
մի ապահովիչ յայտարարութիւնն ը լլատով, համա-
ձայն Են մէր յորդեռանդն փափաքանց և անձնական-
գաղափարոց զրոյայնած էինք մէր նոմիկին Երկու
նուիրսկաց միջոցաւ զրոյ կանխաւ առաքեցինը առ
Ձեր Վէհաֆառութիւն, միջորդութեաւ ը Տէառն մէ-
րոյ Յիառաւսի Քրիստոնի, ոչ առ աշնորդեց մեզ իշաւիու-
թիւնութեան, յանձնեց վասաղաղութիւն, զբարի կին-
շալ, և պարտիր դրաւ մէր վիրոյ օտարասէր լի-
նելու և վէհանձն առ հիւրու, իրեւ որբազնագցն
պարտիր՝ որով ընդունելի կը լինին այս աշխարհին
մէջ մէր ուխտիրը :

Հաստ որում Ձեր Օգոստափառութիւնը ուզգա-

sidération, du respect et de la juste rénommée, dûs à Votre Haute Majesté, et de l'autre, tous les moyens d'action, de force, de persévérence à traverser le désert et de force pour faire les invasions, que cette Puissance possède, il est venu à la pensée de Son Altesse dans ces justes sentiments d'amitié que le Gouvernement Abyssinien, malgré la force et la grande puissance dont il est doté pour défendre ses pays contre les invasions étrangères, ne sera pas moins obligé de combattre, de faire couler du sang et de porter le désordre dans le repos du monde entier, d'autant plus que la Puissance Anglaise, ayant des rapports d'amitié avec la Sublime Porte Ottomane, avec le Haut Gouvernement Egyptien et avec les autres Grandes Puissances Chrétiennes pourra profiter des offres auxquelles seront attirées aux besoins toutes ces Grandes Puissances, ainsi qu'il est facile de concevoir, d'autant plus que toute la gloire de toutes les Autorités consiste à consolider les bases de la sûreté dans les voies de communications et de continuer l'état de paix dans le monde, tant que l'état de paix entre les différents gouvernements est le plus grand moyen de la civilisation et la plus solide garantie contre la destruction.

Ainsi donc, comptant sur la haute sagesse dont Votre Personne est douée et sur la pratique des principes de juste prudence et du bon sens dont Elle est dotée, Son Altesse le Grand Vice-Roi d'Egypte a trouvé convenable d'adresser à Votre Majesté les charmes d'une lettre de cordialité dans l'espoir d'attirer Votre cœur généreux à un tel point qui marquera Votre sagacité personnelle et Votre magnanimité royale en renvoyant de la prison les prisonniers Anglais avec tous les égards convenables, et cela pour conjurer les mauvaises conséquences de cette grande invasion dont le danger et le mal sont faciles à concevoir pour tout homme de bon sens et pour renouer les anciens nœuds de bons rapports et de les consolider encore davantage. Ces bons sentiments de Son Altesse le Grand Vice-Roi d'Egypte étant des sûres manifestations d'une solide sincérité se trouvaient d'accord avec nos ardents désirs et avec nos propres idées exprimées à l'occasion de l'envoi de nos deux premiers délégués que nous avons précédemment envoyé à V. M. par l'entremise de Notre Seigneur Jésus-Christ qui nous a guidé dans la voie de la modestie, recommandé la modération, la bonne morale et nous a fait un devoir de l'amour de l'étranger et d'être généreux envers les hôtes, comme le plus sacré devoir qui exaucerait les voeux dans ce monde.

Comme Votre Auguste Personne est des plus pi-

փառ անձնանց մէջ ամենէն բարեպաշտն է և մի ի բարձրագոյն աստիճանաւորաց որոց վերաց կրնոց մարդքան վատահ լինել իւր բարի կամաց գործադրութեան մասին, Զ. Վ. լաւ կը ճանէ որ անոնցմայլ կը փառաւորիմբ մեք մասնաւոր կերպիւ . և թէ շահ և օգուտ է մեզ Եթովլական տէրութեան բարեկարգութիւնը ընդ հսմանաւորութեանը Զ. Կայսերական վեհափառաւթեան, անկախի ի սրբութեան անձնն Զեր և սիրոյ որով կապուած էք սուրբ Դիոն սկզբանց հետ, որոնք ինչպէս կը կարծեմք՝ հոգւ և սորուած էք, Նմանատպէն պատշաճ զամեցնիք փառաւորիլ բարեկամական զդացմամբք որ կապած էն զմեզ, և Ն. Բարձ. մեծ Փօփարքային հետ խորհրդակիցի ձեր հատընտիր և արժանաւ բայտիութեանց վերաց, և այն գեղեցիկ անձնական արժանեաց խորհրդակցութեան պարաբը կատարելնէ ոյետոյ, որուաւորութիւն համարեցնիք նաև ողդէլ առ Զեր Վեհափառաւթիւն զառաջնիկաց դիրս, և առաքել առ բարձրագոյն արբունի Դուռան ձեր առ իյուշ առնել նաև թէ ոչ գաղարիմբ մէք բնաւ առ Շուտուած ու զերձելու մեք անկեղծ ազօմքն վասն Զեր, և կատարելսպէն համըլուած էմք թէ Աստուած այնպէս զարդարած է զԱրբութիւն Զեր իւր աստուածային պարգեւներովին, որ Զեր Վեհափառաւթիւնը պիտի մերժէ անստարակոյս ամէն վատ գործերն և իւր մաքուր խորզը զարդարութիւն մի եւս հասցնելով Աւտուծոյ ըստ առջևաածոց, թէ պիտի ներէք նաց մեզաց, և պիտի բարեհամիք անտարաս պահելու, ինչպէս որ կը վայելէ, մեծ և հաջակաւոր տէրութեանց պատիքը բարի յիշատակներով և անմիերի պահպանութեանը:

Աւատի հարկ չեմ համարիր կրկնելու յարամ մասին իմ աղաւանդներս, վասահ լինելով Զեր արժանաց . զահ կը լինիմ միայն հրաւիրէլ Զեր Արքութեան վերաց ամենաառևրբ Երրորդութեան օրհնութիւնքնու օրհնութիւնք սրբած բարու խորհուրդը բողոք գերազնիւ . և արքունական դեր աստանին անգամոց վերաց կանցնի . և բողը անոնց որոնք առանձնապէս ստացած են հոգեւորական սէրն և արքանի հանգիստացն աստանածացն օրհնութիւններն ընդունելու :

Սպասելով դարձի մեր Կույիսակաց Զեր սպաշտ-
սպանեալ երկրէն՝ ունելով իրենց հետ ու բախութեան
շնորհաւորաթեան և Զեր Վ., անձին վերաց գովա-
քանութեանց գրոշակը, որ ինչպէս կը յուսան՝ ըստ
կարի շուտով ետ պիտի դարձնէն մեր կարօտակէղ
փափաքը լէցընելու, պատճե ունիմք զեղուր ի մե-
րաց Զեր զօրհնութիւնս մեր, մանաւ անդ Տեսոն մերց
Յիսուսի Քրիստոսի, և ինպրելու ինձման որ շարու-
նակէ ձեռ իւր բարիքն պահելով զձեղ և զամենայն
սիրելիստ ձեր յառ ողջ կեան :

deux personnages Orthodoxes et des plus hauts dignitaires sur lesquels on pourrait compter pour la réalisation de bonnes intentions, que V. M. connaît très bien que nous nous glorifions plus particulièrement et que nous nous intéressons à la continuation de l'ordre de la Puissance Abyssinienne sous les auspices de V. M. Impériale, indépendamment de la Sainteté de Votre Personne et de l'attachement aux principes de la Sainte Ecriture dont nous croyons V. M. bien animée, nous avons trouvé également convenable de nous glorifier des sentiments d'amitié qui nous lient et d'entretenir Sa Haute Altesse Vice-Royale des qualités rares de mérite que Vous possédez. Et après avoir rempli les devoirs de l'entretenir de Vos belles qualités personnelles, nous nous sommes faits un devoir de nous empresser pour adresser à Votre Majesté la présente lettre et de l'envoyer à Votre Haute Porte Royale afin de lui rappeler que nous ne cessons d'adresser à Dieu les plus sincères prières en Votre faveur, et nous sommes parfaitement convaincus que Dieu a tellement donné Votre Haute Sainteté de ses dons divins que Votre Majesté repoussera sans doute toute action mauvaise, et ne surchargerá jamais sa pure conscience du moindre mal porté aux créatures du Dieu; que Vous leur pardonnerez les péchés et que Vous voudrez bien les réintégrer dans la position d'honneur ainsi qu'il convient à la dignité des Grands Souverains célèbres par les bonnes mémoires et l'entièrre intégrité.

Par conséquent je n'ai pas besoin de réitérer mes prières à ce sujet, comptant sur Votre entier mérite et je me contente de toucher Votre Sainteté unique par les bénédicitions de la Sainte Trinité, bénédicitions dont le mystère passera à tous les Membres de la Famille Noble et Royale et tous ceux qui ont possédé les priviléges de l'amitié spirituelle, et se sont rendus dignes de recevoir les bénédicitions divines. Voilà ce que nous prenons soin de porter à Votre Haute connaissance.

Dans l'attente de retour de nos missionnaires de Votre pays sauvegardé, portant les drapeaux de joie, de félicitation, de louanges de V. M. qui ne tardera pas sans doute de nous les rendre au plus tôt possible pour exaucer nos ardents désirs, nous avons l'honneur de Vous prodiguer nos bénédictions et de Vous charger surtout des bénédictions de notre Seigneur Jésus-Christ et de Le supplier de continuer ses bienfaits à Votre Majesté et de Vous conserver en bonne santé, Vous et tous Vos amis.